



Ա Ր Ա Ր Ա Տ

ԹԻԻ Զ. — ՇՐՃԱՆ ԺԶ

1883

ՏԻՐԻ ԺԶ. ՅՈՒՆԻՍ 30

ԿՐԾՆ ԵՒ ԿՐԾՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ *

Մարդկային ընկերութեան մէջ կրօնն ու կրօնագիտութիւնը ամենաշին Ժամանակներից սկսած առաջին եւ անհրաժեշտ պահանջ են եղել մի քանի պատճառներով: Կրօնն ու կրօնագիտութիւնը զանազան ազգերի մէջ զանազան ուղղութիւն են ստացել. եւ սորա պատճառներն են նախ երկիրը իւր տեղւորութեամբ՝ որ ժողովրդի հոգեկան գրութեան վերայ մեծ ազդեցութիւն ունի. եւ երկրորդ՝ ժողովրդի կրթութեան աստիճանը: Այսպէս չինաստանցու կրօնն ու կրօնագիտութիւնը այլ ուղղութիւն ունին՝ հնդկիկները այլ հին պարսկիները այլ ուղղութիւն ունէր: փիւնիկիները, եգիպտացուներ եւ յոյնները այլ: Բայց բոլորի

(*) Անցեալ 1887/8 ուսումնական տարեշրջանում Ալէքսանդրապոլի Հոգև. վիճալային դպրոցի Գ. դասարանի աշակերտներին Հայ ծխակն Հոգևոր դպրոցների ուսուցչութեան և Հոգևորականութեան համար պատրաստելու աղաքաւ հարկ եղաւ ամենայն օր ճաշից յետոյ էական առարկաներից մի մի դաս խօսել սահմանեալ նախագծով, որ պատրաստել էր իմ նախագահութեամբ կազմած մասնագործը. այս դասախօսութիւններին պէտքէ հետեւին փորձնական դասեր թէ ու:

վախճանն էլ մարդկային բնաւորութիւնը ազնուացնելն էր. բոլորի վախճանն էլ մարդուն զազանային եւ անասնական դրութիւնից հանելով՝ մի աւելի կատարեալ դրութեան հասցնելն էր: Զանազան ազգեր զանազան կրօն եւ կրօնագիտութիւն ունէին, բայց ամենից ընտիրն ու կատարեալը միայն Հրէիցն էր. որովհետեւ Հրէից կրօնն միայն ունէր այն բոլոր կատարելութիւնները, որոնք մարդուն իւր յատկաշեալ աստիճանի վերայ ետեւանգնացնում: Այդ կատարելութիւններն են ճշմարիտ Աստուածածանօթիւնը, որ սկիզբն ու աղբիւր է վարքի եւ բարքի ազնուութեան:

Այն դարերում, երբ մարդիկ բնութեան երեւոյթների արհաւիրքի տակ կաշկանդուած, ինչից որ վախենում էին եւ ինչից որ բարութիւն էին սպասում, աստուած համարելով պաշտում էին, եւ այդ աստուածներին հաճելի լինելու համար ներքի եւ աններքի միջոցների էին դիմում — մինչեւ անգամ մարդագոհեր կատարելով. — հրէից կրօնը բնութեան արհաւիրքը միայն բնութեան արհաւիրք համարելով, ծանօթացրեց բնութեան ճարտարապետին — երկիքն ու երկիր ստեղծող Աստուծուն:

Ճշմարիտ Աստուածածանօթութեան պատիւը պատկանում է հրէից ազգի առաջին նահապետին — Աբրահամին, իսկ այդ նահապետի վարքն ու բարքը եւ նորա պատմութիւնը աստուածածանօթութեան, աստուածապաշտութեան առաքինութեան եւ մարդկային բնաւորութեան ազնուութեան կատարեալ պատ-

սուցիչների և թէ Գ. դասարանի աշակերտների կողմից: Առարկաների դասաւանդութիւնը երկու տեսակ էր որոշուած, մի քանիսը պէտքէ շարունակուէին որպէս լատինացի դպրոցական շրջանին, իսկ մի քանիսը՝ որպէս նախապատրաստութիւն հայ եկեղեցու և դպրոցներին ծառայելու համար: Փոխանորդութեան պաշտօնով գտնուած լինելով Ալէքսանդրապօլում՝ ստանձնեցի կրօնական գիտելեաց դասաւանդութիւնը: Այդ պարտաւորութիւնը կարեցի այն ձևով, որի ծրագիրն է այս և հետեւելիք կրօնական յօդուածները, Հանգամանքները թոյլ չըտուին նախապատրաստել աշակերտներին փորձական դասերի համար. այն ինչ միւս վարժապետները անթերի կատարեցին և հաւատում եմ, որ կրկատարեն իրանց յօժարակամ և առանց ակնկալութեան ստանձնած պարտաւորութիւնը. այդ բարեսէր պարոններին յայտնում եմ իմ լիակշիռ հարգակալութիւնը:

կեր կարող է համարուել: Ասացի որ երկիրը իւր տեղագրութեամբ մեծ ազդեցութիւն ունի ժողովրդի հոգեկան դրութեան վերայ հետեւաբար եւ կրօնական համոզման վերայ: Պառնանք այժմ դէպի այն երկիրը՝ ուր բնակուած էր Աբրահամ եւ նորա ազգը:

Այն երկիրը՝ որ շրջապատուած է Միջերկրական, Կարմիր ու Պարսից ծովերով եւ Նիքատ գետով, իւր առատ բերրիութեամբ եւ իւր աւազոտ անապատներով երկրագնդի վերայ գրեթէ մի հատիկ տեղն է՝ ուր բնութիւնը իւր փառայեղութեամբ թագաւորուած է կապոյտ աստեղազարդ երկնակամարի տակ. իւրաքանչիւր մարդ զգացումն է՝ այն տեղ է կրօնների որորանը: Այդ փոքրիկ տարածութիւնը համաշխարհային կրօնական երկու վարդապետութիւններ յառաջ բերեց. որոնք հիմնուած լինելով ճշմարտութեան վերայ, միմեանցից շատ կամ սակաւ տարբերութեամբ տիրապետումնն եւ են բնութեւագոյն կրօնները ամբողջ երկրագնդի վերայ: Այս կրօնական վարդապետութիւններն են Մուսուլմանականը եւ Քրիստոսեանը՝ որոնց հետեւեց նաեւ հինգերորդականը՝ որի բարոյականը նուազ է քան առաջիններինը: Աբրահամ նահապետը այդ երկիրը գրեթէ ամբողջապէս պատեց եւ իբրեւ գաղթական՝ բնակուեց Քանանացւոյ երկրում՝ Քարիզին եւ Քերազ լեռների Սիւքէմ կոչուած հովտում: Աբրահամի հաւատը աւանդաբար որդուց որդի պատմուելով՝ հասաւ Մովսէսին, որ թէ՛ եւ հրէայ բայց բաղդի բերմամբ Նգիպտոսի արքունիքում ստորելով այն ժամանակի բոլոր գիտութիւնները, եգիպտական արքայական գերդաստանի անդամն էր համարուում, եւ իւր ազգի համար ըստ երեւութին կորած էր. բայց ոչ, այդպէս չեղաւ՝ այլ ընդհակառակն՝ բարձր դիրքն ուստացած կրթութիւնը նորա բարբառելի ազնուացրել էին. իսկ նա՝ միշտ ինչպէս ազգով նոյնպէս էլ կրօնական համոզմամբ հրէայ մնաց: Մովսէս իւր կրօնական համոզմամբ ու մարդկային զգացմամբ մեր առաջին մի սքանչելի օրինակ է մարդկային առարկիւնութեան. նա իւր հարստահարուած ազգակիցը պաշտպանելով՝ մի գեղեցիկ օրինակ դարձաւ ամեն մէկին — գութ ունենալ դէպի թշուառները, պաշտպանել նոցա՝ հարստահարողների դէմ. եւ առ ոչինչ համարելով անձնական պատիւն ու փառքը՝ ազգի ցաւով զգածուիլ եւ ազգա-

կիցը պաշտպանելու համար զոհել փառքն ու պատիւը, թէեւ ազգի մէջ էլ յաջողութիւն չունենայ: Այս բարեմասնութիւնը մենք տեսնում ենք Մովսէսի մէջ, որ իւր այդ կատարելութեամբ կարողացաւ իւր ազգի Փրկիչն ու գոյութեան հիմնաքարը լինել: Նա իւր ազգը գաղթականութիւնից գէտի մի հաստատուն բնակավայր գործնելուց առաջ, ջանաց ազգին հաստատուն կրօնական պաշտամունք էլ շնորհել: Աւանդական աստուածաճանօթութիւնն ու աստուածպաշտութիւնը նա բաւական չը համարեց իւր ազգի գոյութեան համար. նա մտածեց գրաւոր կրօնագիտութիւն տալ իւր ազգին, եւ կատարելապէս յաջողեց: Նա նախ քան իւր ազգին հաստատուն երկիր շնորհելը, քառասուն տարի անապատի մէջ թափառել տուեց, մինչեւ որ նոր գրաւոր օրէնքի մէջ վարժեցրեց իրան հեռեւոզ ժողովրդին. մինչեւ որ մեռան այն ամեն մարդիկը, որոնց միտքը գէտի Եգիպտոս էր ձգտում իսկ հոգին՝ գէտի եգիպտական կրօնից պաշտամունքը: Արդարեւ այս ամենը մեծ գործ էին, եւ Մովսէս յաջողութեամբ գլուխ տարաւ Աստուծոյ առաջնորդելովը:

Մովսէս իւր ազգային կրօնական աւանդութիւնները հաւաքելով եւ իւր գործերն ու նոր կարգաւորեալ կրօնական պաշտամունքը կարգի գնելով, հրէից ազգին շնորհեց մի գիրք, որ հինգ մասն է բաժանւում եւ կոչւում է հ Գաճապեան Մովսէսի: այդ բաժինն էրն — են Ա. Մնունդք, ուր մինչեւ ինքն հասած աւանդութեան համեմատ Սուրբ Հոգւոյ ներշնչմամբ պատմում է Աստուծոյ գոյութիւնը, աշխարհի ստեղծագործութիւնը, նախամարդոց ստեղծուիլը, նոցա երանական փառքը, մարդկային բնաւորութեան յատուկ նոցա ամբարտաւանութիւնն ու նորա հեռեւանք՝ անկումն, մարդկային սեռի աճումն, առաջին եղբայրների եղեռական գործը, առաքինագործ մարդոց՝ Աստուծոյ որդի իսկ շարագործ մարդոց՝ մարդկան որդի կոչուիլը, մարդկային փարուց ապականութիւնը, ջրհեղեղը, արգար մարդու փրկութիւնը, համատարած կռապաշտութիւն, Աքրահամու աստուածպաշտութիւնը եւ Աստուծոյ խնամքը գէտ ի նա, վերջապէս իւր ազգի առաջին նահապետների արկածները եւ գէտ ի Եգիպտոս տեղափոխուելու մանրամասնութիւնները: Այդ բաժանման մէջ Մովսէս իւր ազգային աւանդութեան վերայ յենյով՝ քարոզում է ճանաչել մի Աստուած մշտնջենաւոր յաւիտենական եւ բարի:

ճանաչել բոլոր բաները թէ երկրիս վերայ եւ թէ երկիրում՝ միայն արարած. ցոյց է տալիս առաքինութիւնը միշտ վարձատրուած, իսկ մոլութիւնը՝ պատժուած: Այդ գիրքը աստուածգիտութեան եւ բարոյականութեան մի աղբիւր է, որից հարկաւոր տեղեկութիւնները կարող ենք մենք ստանալ աստուածապաշտ եւ սուսքինի լինելու համար:

Բ. Եւք, ուր պատմումէ Մովսէս հրէաների Եգիպտոսում կրած տառապանքը, բայց միտ աստուածապաշտ ու առաքինի մնալը, Աստուծոյ խնամքը դէպ ի հրէից ազգը, հրէից ազգի ազատութիւնն Եգիպտոսից, անապատի մէջ թափառելը եւ գրաւոր օրէնք ու կազմակերպեալ կրօնական պաշտամունք ստանալը Մովսէսի ձեռքով:

Գ. Աւետականք, ուր պատմումէ Մովսէս հրէից կրօնի պաշտօնեաների պարտականութիւնները, եւ ծիսական մանրամասնութիւնները, որ հրէայք իբրեւ ազգ եւ իբրեւ մի կրօնական համայնք պէտքէ ունենային:

Դ. Թիւք, ուր մէջ է բերում Մովսէս հրէից մարգարթիւր իրեանց տասն եւ երկու նահապետութեանց կարգով եւ նոյա դասաւորութիւնը, Աւետայիների բացառութիւնը այդ թուից՝ իբրեւ Աստուծոյ պաշտօնեաների զանազան հրահանգների կրօնի պաշտական մասին, նախազգուշութիւններ՝ անողջապահութեան համար, պատրաստութիւնների խոստացեալ երկիրը մանելու համար, Երկնազանցների պատիժը, հրէաների առաջին հանդիպումն քանանացիներին, վարքի ապականութիւնը եւ նորա պատիժը, եւ տօների կատարման մասին հրահանգութիւնները:

Ե. Երկրորդ օրէնք, այս գիրքը հրէից ազգի ծիսական տարութեան, առողջապահութեան եւ դատաստանական պատուէրների կրկնութիւնն է, որոնք արդէն Ելից, Աւետացւոց եւ Թուոց գրքերումը կան:

Մովսիսի հնգամատեանը ըստ բովանդակութեան՝ է—

Ա. Իբրեւ կրօնական հաւատալիք՝ — ճանաչել եւ պաշտել մի Աստուած ստեղծող երկնքի եւ երկրի, եւ մարդն իւր աստուածանմանութեամբ՝ ազատ իւր գործողութեանց մէջ:

Բ. Բարոյախօսութիւն, առաքինութեան եւ մոլութեան օրինակներով, առաքինութիւնը միշտ վարձատրուած, իսկ մոլութիւնը միշտ պատուհասուած:

Կ. Օրէնքներ եւ հրահանգներ՝ որով ժողովուրդը պէտքէ Աստուծոյ ընտրեալ ազգ մնար եւ չը խառնուէր այլազգիների հետ։ Այս օրէնքները երեք մասն կարելի է բաժանել։

Ա. Միսակատարութեան հրահանգներ աստուածայաշտութեան համար. Բ. Առողջապահութեան կանոնների՝ ժողովուրդը հորաւային կլիմային յատուկ հիւանդութիւններից անպահանջելու համար, եւ Գ. դատաստանական օրէնքներ՝ ժողովրդի բնթացիկ գործերը ըստ իրաւանց եւ արդարութեան կարգադրելու համար։

Այն ազգը, որ միակ ճամարիտ աստուածայաշտն էր, այս տեսակ պատրաստութեամբ մտաւ իրեն խոստացուած երկիրը, որի տեղադրութիւնը արժէ գիտենալ—այդ ազգին յաւճանաչելու համար՝ որ մեր Քրիստոնեայ եկեղեցուն պարգեւեց բարոյագիտութեան մի մեծ մատեան, մի սո՛ւրբ գիրք՝ որ կոչվումէ Առաջաշուքը, որ իւր ներքին բովանդակութեամբ շատ ու շատ բարձր է զբնական ազանգի Ձեճգալեծատայից, Հնդկաց Վեդայից եւլին։

Մոսիսի առաջնորդութեամբ Եգիպտոսից դուրս եկած հրէաները բնակուեցին Յորդանան գետի հովտում, իսկ Յորդանան գետը Սիրիայի լեռնաշղթաներից անկղբն աններով՝ հիւսիսից հարաւ հոսելով՝ թափվումէ Կեռեայ ծովի մէջ։ Որով հրէից բնակած երկրի սահմաններն են հիւսիսից՝ Սիրիա կամ Ասորիք, արեւելքից ու հարաւից՝ Արաբիա, արեւմուտքից՝ Փիւնիկէ, Միջերկրական ծով եւ Փղշտացիք. որով հրէաստանը Պաղեստին է կոչվում։ — Հրէաստանը լեռնոտ երկիր է, եւ լեռների գլխաւոր շղթաներն են բուն երկրի մէջ Կարժեղոս եւ Թափօր՝ Յորդանանի արեւմտեան կողմը, Գազաադու լեռներ՝ արեւելեան կողմը. Հերմոն, Լիբանան եւ Անտի—Լիբանան՝ երկրի հիւսիսային սահմանների վերայ՝ որոնցից սկսվումէ Յորդանան գետը։ Հրաշատ եւ կանաչազարդ սարը Հրէաստանի մէջ Կարմեղոսն է, որ վերջանումէ Միջերկրական ծովի ափին։

Երկիրը ընդհանրապէս մեծ գետեր չունի. մեծ գետը Յորդանանն է, որ հիւսիսից հարաւ գալով՝ թափվումէ Կեռեայ ծովի մէջ։ Մի քանի հեղեղատներ էլ կան, որոնք է՛ որ թափվումեն Յորդանան գետի մէջ, մի քանիսն էլ Միջերկրական ծովը, որոնք

ոչ այնքան իւրեանց մեծութեամբ յայանի են՝ որչափ պատմական անցքերի յիշատակութեամբ:

Ամենամեծ լիճը Մեռեայ ծովն է, որ գտնվում է երկրի հարաւային արեւելեան կողմը: Կան երկու լճեր եւս, որոնք սեղցակի Յորդանանից են կազմուած, եւ դժբա են Տիրերիայ կամ Մարրանի լիճ՝ հիւսիսային կողմը եւ Քեննեթարէթի լիճ, երկրի մէջ տեղը:

Երկիրը իւր բնական անզաղրութեամբ՝ երկու մասն է բաժանվում եւ Յորդանանի արեւելեան կողմը կաշվում է Երկիր յայնկոյս Յորդանանու: Յորդանանի արեւմտեան կողմի երկրի հիւսիսային մասը՝ կոչվում է Փայլիիա, միջին մասը՝ Սամարեա, իսկ հարաւայինը՝ Յուդայի երկիր:

Ըստ քաղաքական մասին՝ երկիրը բաժանվում էր երկու թագաւորութիւն, Յուդայի թագաւորութիւնը գտնվում էր երկրի հարաւային մասնում՝ Յորդանան գետի եւ Մեռեայ ծովի արեւմտեան կողմը եւ միայրաքաղաքն էր Երուսաղէմ՝ ուր էին հրէից համազգային տաճարը եւ կրօնական սրբութիւնները: Իսրայէլի թագաւորութիւնը իւր մէջ բովանդակում էր Սամարիա եւ Փայլիիա գաւառները եւ ամբողջ Յայնկոյս Յորդանանու երկիրը: Իսրայէլի թագաւորութեան մայրաքաղաքը Սամարիան էր:

Բուն Հրէաստանը շատ ընդարձակ չէր եւ հազիւ երկու միլիոն ժողովուրդ կարողանար բովանդակել իւր մէջ: Թէեւ Միջերկրական ծովը Հրէաստանի արեւմտեան սահմանն էր կազմում, բայց նորանից օգուտ չէին քաղում, որովհետեւ նոքա նաւարկութիւն եւ ծովային վաճառականութիւն չէին սնում. նոքա յաճախ յարաբերութիւն ունէին Եգիպտոսի հետ ցամաքով:

Ինչ է պատճառը որ քրիստոնեայ եկեղեցին ընդունել է այդ ազգի կրօնական վարդապետութեան մատեանը, յարգում է դորան, թէեւ այդ գիրքը արտագրող ազգին եթէ չէ առում ու հարածում՝ չէ էլ սիրում: Արդէն մի քիչ խօսեցինք Մովսիսի հրեգամտեանի համար թէ ինչ արժանաւորութիւններ ունէր այդ մատեանը, բացտարեցինք. — Հրէից Ս. գրքի շարունակութիւնը Մովսիսի հնգամասէսի ուղղութիւնն ունի, որ հարուստնիւթ կարող է մատակարարել մեզ քրիստոնէաներիս՝ որ լինինք աստուածասէր, բարեպաշտ, օրինապահ, սիրող մեր ազգն ու եկեղեցին. եւ վերջապէս մենք հրէից Ս. գրքից ենք ստանում Յիսուսի Քրիստոսի փրկագործութեան գուշակութիւններն ու նախապատ-

բաստուցութիւնները: Ս. Գիրքը կամ Աստուածաշունչը բաժանվում է երկու մասն:—Սոխիսից մինչեւ Յիսուս Քրիստոս զբաղածքները կոչվում են Հին Կտակարան, Յիսուս Քրիստոսից յետոյ իւր աշակերանների ու առարեանների ձեռքով գրւածներն էլ կոչվում են նոր Կտակարան: Հին կտակարանը իւր մէջ բովանդակում է Ա. պատումներ՝ ուր մարդկային առարկիւթիւններն ու մարութիւններն են նկարագրուած իրանց հետեւանքներով. օրին, Յովբայ գիրքը, Յուդիթինը, Եսթերինը եւլն, Բ. Բարոյախօսութիւններ — օրին. Աղոմանի եւ Եզրասի գրւածքները, Գ. Օրհնարանութիւններ, — օրինակ Գաւթի Սաղմօսը, Գ. Սպառնալիքներ Հրէից վարուց ապականութեան ի պատիժ, եւ յուսադրութիւն գուշակութեամբ Մեսիայի գալստեան, օրինակ Սարգարէսութիւնները, Ե. Ազգագրութիւն եւ պատմութիւններ բարոյախօսութեամբ հանգերձ, — օրինակ Գատաւորաց գիրքը, Թագաւորաց եւ Մնացորդաց գրքերը: Պէտք է ի նկատի ունենալ որ պատմութիւնը յատկապէս գրւած է Յիսուսի Քրիստոսի ազգաբանութեան շարայարութեամբ:

Ս. Գիրքը ընթերցանութեան առատ նիւթ է ամեն ճաշակի համար եւ ամեն ոք Ս. գրքի ընթերցանութեամբ բաւականութիւն կարող է ստանալ որովհետեւ այդ գիրքը իւր մէջ բովանդակում է թէ պատմութիւն թէ բարոյախօսութիւն, թէ վէպ, թէ բանաստեղծութիւն եւ թէ կրօնագիտութիւն: Դեռ նոր Կտակարանի համար չքսկսած խօսիլ. հարկ կը համարեմ հրէից ծիսական արարողութեան, կրօնական սրբութեանց, տաճարի կազմութեան եւ սպասաւորների պարտքի եւ իրաւունքի մասին խօսել, որի հետ շատ մօտիկ յարաբերութիւն ունի մեր քրէստոնէական եկեղեցու արտաքին կազմակերպութիւնը:

ՅՈՒՍԻԿ Վ ԱՐԴԱՊԵՏ.

